



ԲԱՂՄԱՎԵՊ

ԺԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 7.

1856

ԱՊՐԻԼ 1.

ԲԱՐՈՅՑԱԿԱՆ

ԲՆՈՒԹԻՒՆ

Դեղնացիորիւնք առերակաց :

Ատեն մը կարծեցի որ մարդու ախորժ
մը ունի սրտին մէջ ամէն բան կործա-
նելու : Ծիւ որ ժողովուրդը կարենայ
ձեռք հասցընել յիշատակարանի մը,
կը քանդէ կը կործանէ զայն : Խյաժա-
մուժ ամբոխը մեծաւ մասամբ չարալե-
զու են . վասն զի կը սիրեն բոլոր անոնց
անունը աւրել, որոնք որ մեծնալու հետ
են : Շայց այս չարասէր բերումը ոչ
երբէք մարդուս բնածին է . այլ իւրա-
քանչիւր անձանց գժբաղգութենէն ա-
ռաջ կու գայ, և դաստիարակութեամբ
փառասիրութիւննին արթնալով, զոր
մարդկային ընկերութիւնը կը զամայ
իրենց, այնպիսիք ժխտողական փառա-
սիրութեան մը մէջ կ'իյնան : Խնկա-
րող ըլլալով բան մը կանգնելու՝ պէտք
է որ ամէն բան կործանէն : Խայս առ-
թիս մէջ աւրելու ախորժը ամեննեխն
բնական չէ, հապա սկալով դժբաղով

մարդուն կարողութեանը փորձն է :
Վայրենի մարդը իր թշնամեաց յիշա-
տակարանները միայն կը կործանէ . ին-
քը ամենայն խնամքով ազգային յիշ-
ատակարանները կը պահէ . և ոչ եր-
բէք չար կը խօսի իր հայրենակցացը
վրայ, որ կը ցուցընէ թէ բնութեամբ
շատ աւելի լաւ է ընկերութեան մար-
դիկներէն :

Ինչ ալ որ ըլլայ՝ ամէն մարդու բնա-
կան է աւերակի կրաւորական ախորժը :
Ո՞եր զբօսասէրները իրենց պարտէ զնե-
րուն մէջ արուեստական աւերակներ
ձևացընել կու տան . վայրենիները կ'ա-
խորժին մելամաղձիկ մտածութեամբ
նատիլ ծովափունքը, մանաւանդ մըրիկ-
ներու ժամանակ, և կամ քարաժայուե-
րու մէջէն թափած սահանքներու քո-
վերը : Ո՞եծամեծ աւերմունքները նոր
նկարակերտ տեսարաններ կ'ընծայեն

մարդուս աչքին , և այս հետաքրքրութիւնն էր՝ միացեալ ընդ անդթութեան որ զի, երոնը շարժեց կրակ տալու հրումքաղաքին , որպէս զի հրդեհի մը տեսարանը տեսնայ : Այս արդասիրութեան զգացմունքը ըմտածելով , այն երկայնաձև բոցերը որ գիշեր ատեն երկնքին երեսը կը լափլիզեն , ինչպէս որ Արդգիլոս կը բացատրէ , այն կարմրափայլու սեագոյն ծխոյն յործանքները , և ամէն տեսակ գունաւոր կայծականց մառախուղը , այն ծիրանեգոյն բեկրեկ մունքները փողոցներուն մէջ , աշտարակներուն բարձրերը , ծովուն երեսը և հեռաւոր լեռներուն վրայ , բոլոր այս երկոյթները նոյն իսկ պատկերաց ու նկարագրութեանց մէջ ախորժելի կուդան : Այս տեսակ ախորժը , որ ամենաեին մեր բնական պիտոյիցը հետ կապուած չէ , տեսնալով քանի մը փիլսոփայք՝ ըսին որ մեր հոգին կը սիրէ ամէն կարգէ գուրս սրտի շարժմունքները : Այսօր համար է կ'ըսեն՝ որ այն չափ մարդիկ յանցաւորաց գլխատումը տեսնելու կը վազեն : Ուկրետիոս՝ ըստ իմ կարծեացու շատ աւելի յարմար կը մոտածէ , որովհետեւ կ'ըսէ թէ այս տեսակ ախորժները առաջ կու դան մեր ապահովութեան զգացմունքէն , որ երբոր կը տեսնենք վտանգ մը՝ ուսկից մենք ազատ ենք՝ կրկնապատիկ կ'աւելսայ վրանիս վստահութիւնը . մենք կը սիրենք , կ'ըսէ , ծովեզերքէն միրիկներ տեսնել : Ինչուշտ այս վստահութիւնն է որ ուամիկը ձմեռուան իրիկունները կրակին քովը , ընտանեաց մէջ նստած՝ կը սիրէ պատմել ուրուականներու ահաւոր պատմութիւններ , անտառաց մէջ մոլորած անձանց դէպեր , և արքունի ձամբաներու վրայ եղած գողերու դիպուածներ : Կոյն զգացմունքով է որ քաղաքացի մարդիկ կը սիրեն ողբերգութիւններու ներկայ գտնուիլ , և պատերազմներու , նաւարեկութեանց ու պետութեանց կործանման նկարագիրներ կարգալ : Վաղաքացւոյն ապահովութիւնը կը կրկնին , ու ապավար ու պալատական ան-

ձանց վտանգովը : Այս տեսակ հաճոյքը մեր թշուառութեան զգացմունքէն առաջ կու գայ , որ ինչպէս ըսինք , մեր մելամաղձոտութեան բնական ազդեցութիւններէն մէկն է : Բայց աւելի վսեմ զգացմունք մըն ալ կայ մեր սրտին մէջ որ զաւերակները սիրոցնել կու տայ մեզի , առանց կախմունք ունենալու նկարակերտ տեսարաններու ազդեցութենէն և ապահովութեան գաղափարէն . այն է աստուածութեան զգացմունքը , որ մեր մելամաղձիկ յօժարութեանցը հետ միշտ կը խաւանուի , ու խիստ մեծ զմայլումն կը պատճառէ : Անք ալ հիմա ըստ տպաւորութեան զանազան տեսակ աւերակաց՝ անոր տուած քանի մը գաղափարները դնենք հոս :

Տարեսիրութիւնը այնպէս բնական է մարդկային սրտին , որ աւերակի մը տեսարանը , որն որ մարդկանց թշուառութիւնը միայն յիշեցընել կու տայ , սարսափ մը կը բերէ մեզի՝ ինչ նկարակերտ բան ալ ըլլայ : Տրեզտայի ռմբակոծութենէն շատ տարի անցնելէն ետքը՝ 1765 տարւոյն ես հոն գտնուեցայ : Այս քաղաքը՝ պզտիկ , բայց խիստ վաճառաշահ ու խիստ գեղեցիկ , որուն ընդարձակութեան կէսէն աւելին բըռնած էին մէկ կարգի վրայ շինած պըզտի պալատներ , որոնց ճակատը գըրսէն նկարներով , սիւներով , պատուհաններով ու քանդակներով զարդարուած էր , այն ատենը կէսէն աւելի կործանած էր : Իշնամին իրեն ռումբերէն մեծ մասը ուղղած էր | ուտերականաց | . Պետրոս եկեղեցւոյն վրայ . այդ շէնքը բոլորածե էր , ու անանկ ամուր շինուած էր գմբէթը , որ ռումբերէն մեծ մասը չկրցան անոր վնաս մը հասցնել , և անկէ ցատքեցին մօտ եղած պալատներուն վրայ , զորմաք այրեցին ու մասամբ ալ կործանեցին : Ինչ վիճակի մէջ որ էր պատերազմը լըրնալէն վերջը , նոյն վիճակն ունէր երբոր ես հոն հասայ : Այսայն քանի մը փողոցներու մէջէն վերուցեր էին այն քարերը , որ անցուգարձի արգելքը կ'ընէին , ու երկու կողմերը շարեր էին .

որով սեցած քարերէ իբրև երկու պատուար ձեւացած էր : Պալատներ կային , որոնց կէսը դեռ կանգուն կեցած էր՝ ծածքէն սկսեալ ինչուան ստորեր կրեայքը Ճեղքուած . կը տեսնուեին հոն սանդուխներու ծայրեր , նկարած ձեղուններ , պատի գահլիճներ : Ծինութ ղթերով պատած , ապակւոյ , հայլիի , մարմարեայ ծխնելուզի ու մրուած ոսկեզօծ բաներու կոտորուանքներ : Պալատներէն մէկ քանիին մէջն ալ ուրիշ բան չէր մնացած՝ բայց Եթէ ծխնելոյզներու կատարները , որ աւերակներու մէջ ու Ճերմակ երկայնաձև բուրգերու պէս բարձրացած էին : Վաղաքին երրորդ մասէն աւելին այս ողորմելի վիճակին հասեր էր : Առ տեսնէիր որ բնակիչքը տիրադէմ վեր վար կը պտըտէին , որոնք առաջուց անանկ զուարթաբարոյ մարդիկ էին , որ Գերմանիոյ Վաղղիացիքը կը կոչուէին : Այս աւերակները , որ իրենց ձեւերովը , գուներովն ու շեղջերովը խիստ զարմանալի անբառ տեսարաններ կու տային , խորին մաղձոտութեան մը մէջ կ'ընկղմէին զմարդ . վասն զի հոն ուրիշ բան չէր տեսնուէր՝ բայց միայն թագաւորի մը բարկութեան հետքերը , որ պատերազմող քաղաքի մը ամրակուռ պատուարներուն վրայ չէր ինկած , այլ Ճարտարարուեստ ժողովը գեան մը գեղազուարձ բնակարաններուն վրայ : Ի՞անի բրուսիացի տեսայ , որոնց սիրոն ալ կը խշաշար այս աւերակաց վրայ : Այս , թէպէտ օտարական , ամենսէին զգացյի այն ապահովութիւնն որ կը զգանք մենք՝ երբոր տեսած մէկ վտանգէ մը ազատ ենք . այլ ընդ հակառակն տիրեցուցիչ ձայն մը սրտիս մէջ արձագանգ կու տար . Ծէկ որ այս ըլլոր ուսու հայրէնիք :

Ի՞ամանակին ըրած աւերմունքները ասանկ չեն : Այսնք ախորժելի են մեղի՝ անհնութեան մէջ ձգելով զմեզ . մեր միտքը մեզմէ շատ առաջ եղած գարերուն կ'առնեն կը տանին , և որչափ հին ըլլան ասոնք , այնչափ աւելի հետաքրննական կ'երևան մեզի : Այս ասոր համար է որ սիրելի են մեզի աւելի Խտա-

լիոյ աւերակները քան զմերինները , աւելի Յունաստանի քան թէ Խտալիոյ աւերակները , Յունաստանի աւերակներէն ալ աւելի Կագիստովինները : Առաջին անդամ տեսած հին յիշատակարանս (Յրանժի մօտ յաղթական կամար մըն էր , զոր Մարիսս կանգնեց Կիմբրացւոց յաղթելին ետքը . ասիկայ քաղաքէն քիչ մը հեռու է , դաշտորէից մէջ : Հռակամար երկայնաձև շէնք մըն է , գրեթէ Ս . Դիմիտրոս զրան նման : Հյորոր քովը մօտեցայ , նայելին բաւական չէի կշտանար . և մէկէն կանչեցի . Վնչ կը տեսնեմ . ահաւասիկ Հոռմանցոց ձեռակերտ մը . և երեակայութեամբս շուտ մը դացի Հռոմ , ու Մարիսսի ժամանակը : Դժուարին է որ կարենամ բացատրել իմ վրաս արթընցած ամէն զգացմունքները : Վախ՝ այս յիշատակարան , թէպէտ իրբեմարդկանց թշուառութեանը հետեանք բարձրացած էր , ինչպէս Հյորապայի ամէն յաղթական կամարները , սակայն ամենսէին ինձի ցաւ մը չտուաւ . վասն զի յիշեցի որ Կիմբրացիք աւազակօրէն յարձակեր էին Խտալիոյ վրայ թալլելու համար : Անդրադարձութիւն մը ըրի մորքէս որ Եթէ այս յաղթական կամարս յիշատակարան մըն էր Հռովմանցոց յաղթութիւններուն Կիմբրացւոց դէմ , նոյնը յիշատակարան մըն ալ էր ժամանակին Հռովմանցոց վրայ ունեցած կարողութեանը : Կամարին խորաքանդակին վրայ որ պատերազմմը քանդակած է , դրօշ մը տեսայ , ուր որ որոշ կը կարգացուէր այս գրերը . S. P. Q. R. այսինքն ծերակոյտ և ծողովարդ հառէտական : Օ ինուորաց պատկերները անանկ մաշած էին , որ ամենսէին ոչ զէնքերնին կ'երևար և ոչ ալ դէմքերնին . ոմանց ալ և ոչ սրունքը մնացեր էր : Այսոյ ուրիշ կողմանէ այս շէնքիս ամբողջութիւնը աղէկ պահուած էր , ի բաց առեալ կամարականներուն մէկը , զորն որ քովի գեղերուն մէկուն ծխատէրը կործանել տուեր էր իր ժամանակն նորոգութեանը գործածելու համար : Այս նոր աւերմունքը ուրիշ խորհրդածութիւններ

միտքս ձգեց՝ հասարակաց շնչքերուն մէջ հնոյ շինութեան կերպին ունեցած գերազանցութեը վրայ . վասն զի , թէ պէտ այն կամարակալը , որուն վրայ կեցած էր կամարներուն մէկին մէկ կողմը , կործանած էր՝ ինչպէս ըսի , սակայն կամարին այն մասը օդին մէջ առկախեալ կեցած էր առանց յենարանի մը , իբր թէ իբրէն կամարաքարինքը մէկմէկու հետ կպուցած ըլլային : Ո՞ւ քէս անցաւ նաև որ թերեւս այս քանդիչ ծխատէրը այն հին կիմբրացւոց սերունդէն էր . որովհետեւ մենք Դաղղիացիքս այն հիւսիսային ժողովուրդներուն սերունդներն ենք , որ զիտալիան ասպատակեցին : Ասանկով , աւերմունքէն զատ՝ զորն որ հնութեն վրայ մեծարանք ունենալուս համար կը պախարակէի , կը մրածէի մարդկային գործոց փոփոխականութեանը վրայ , որ զյաղթողները պարտելոց կարգը կը հանէր , և յաղթուողներն ալ յաղթողաց : Ո՞ւստի կ'երեակայէի մտքիս մէջ որ ինչպէս Ո՞ւրիսու Հռոմայեցւոց պատուոյն վըրէժինդիր եղեր էր ու կիմբրացւոց փառքը քանդեր էր , ասանկ կիմբրացւոց սերունդէն մէկը կործաներ է Ո՞ւրիսի փառքը . և թէ՝ թերեւս շրջակայից օրիորդները տօնի օրեր կու գային պար բռնելու այս յաղթական կամարին շուքին տակը՝ առանց ամենեին մտածելու թէ ով էր ասոր շինողը կամ ով էր կործանողը :

Այն աւերակները , ուր որ բնութիւնը ընդգէմ մարդկային արուեստի կը պատերազմի , քաղցր մելամաղձոտութիւն մը կը շնչեն մեզի . անոնց վրայ կը ցուցընէ մեզի բնութիւնը մեր աշխատութեանց ունայնութիւնը և իբրէն ներուն մշտնջենաւորութիւնը : Ինութիւնը միշտ կը շինէ այն ատենն ալ որ կը կործանէ . անոր համար մեր յիշատակարանաց Ճեղքերուն մէջէն կը բռուցընէ գեղին մեխակներ , սէզեր , վայրի կեռասենիներ , մորենւոյ պսակներ , մամուռ , և ամէն քարուտ տեղուանք բուսնող տունկեր , որ իբրէնց ծաղկըներովն ու արտաքին տեսքով՝ ժայռե-

րուն հակառակ գեղաշնորհ տեսարաններ կը ձեացընեն :

Դաեղեցիկ ճարտարապետութեան մը աւերակները միշտ գեղեցիկ են : Անոնց վրայ արուեստին ուրուագիծները բնութեան ուրուագիծներուն վսեմութեանը հետ կը միանան : Ինձի համար չկայ անանկ վեհ կերպարանք մը ունեցող շնչքեր , ինչպէս այն հին աշտարակները , զորոնք հին պարոնները լերանց ծայրերը կը կանգնէին՝ իրենց թշնամիները հեռուէն տեսնելու համար , և որոնց աւերակներուն մէջէն հիմամ մեծ ծառեր բռուած կը տեսնուին՝ գագաթնին հովերէ տատանած : Տեսայ ուրիշ աշտարակներ ալ , որոնց պատշգամներն ու ատամնածե պսակները , որ ատենօք մարդապանութիւն կ'ընէին , հիմա եղբեվանիներով՝ բոլորովին զարդարուած էին . և ասոնց փայլուն ու փափուկ մանուշակագոյն խառնուրդները՝ աշտարակին խոռոչաւոր ու սեացեալ քարանցը հետ հրաշալի կերպով կը մրցէին :

Դերակ մը աւելի հետաքննական կ'ըլլայ , երբոր բարոյական զգացմունք մըն ալ խառնուի իրեն հետը . զոր օրինակ երբոր այս խարիսխած բերգերը ապաւէն եղած ըլլան աւազակաց խումբերու : Ասանկ եղած է Դօ ըսուածերին մէջ հին բերգ մը , որ կը կոչուէր Դաղեակ Լիլպանի : Ասոր շրջապատին բարձր որմունքը անկիւններէն փլած են , և անանկ ծածկուած են բաղեղով , որ քիչ տեղ կայ՝ ուր կարենաս տեսնել պատին քարերը : Դաւիթներուն մէջէն , ուր որ մանելը գժուարին է , ատամնազարդ բարձր աշտարակներ կ'ամբառնան . ասոնց գագաթներէն մեծամեծ ծառեր գուրս ելած են , որոնք օդուն մէջ իբրեւ խիտ գիսակ մը կ'երևնան : Ասդիս անդին կը տեսնուին՝ աշտարակաց կողերուն վրայի ծածկուած բաղեղան դալարագեղ գորգերուն մէջ՝ գոթածե պատուհաններ , հատուածածե լուսամուտներ ու ծերպեր , որոնց մէջէն կը տեսնուին սանդուխներովն ու արտաքին տեսքով՝ ժայռե-

ըր, և որոնք քարանձաւաց մուտքերուն կը նմանին : Այդ անմարդաբնակ բնակութեան բոլորտիքը ուրիշ թագուն չես տեսներ որ թագի, բայց միայն բազէներ որ անձայն օդուն մէջ թեատրած կը կենան . և թէ որ երբեմն թռչոյ ձայն ալլաւուի , բուի ձայնն է որ հօն շինածէ իր բոյնը : Այս դղեակը բարձրաւանդակի մը վրայ շինած է՝ նեղ հովտի մը մէջ , որ մացառուտ լեռներով ձեացած է : Այս բնակարանս տեսնելուս ժամանակ՝ երբորյիշեցի որ հօս երբեմն պղտի բռնաւորներ բնակած են , որոնք ամենայն աւազակութիւն կ'ընէին իրենց խեղճ՝ հպատակացը ու ինչուան անցորդներուն ալ , կարծես թէ կը տեսնէի հօն մեծ գազանի մը կմախքն ու ոսկերոտիքը :

ՊԵՌՆԱՐՑԻՆ ՏԸ ՍԵՒ-ԲԻԵՐ

ԲԱՆԱՍԻՐ ԱԿԱՆՔ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Զինաց լեզուն :

Զինաց լեզուն ամենեին ուրիշ լեզուաց չնմանիր . ուրիշէ մը ծագման նշան չունի . և ոչ միայն աննմանութեամբը , այլ և բնութեամբը զարմանափի . Այսեն թէ երեք հարիւր և երեսուն բառէ աւելի չունի . բայց ամենեին նոյնածայն չէ , վասն զի չորս շեշտունի , հարթ , սուր , դաշն ու կրկնակ , որոնցմով կը բազմապատիին բառք չորս անգամ : այնպէս դժուարին է եւրոպացւոյ մը համար զանոնք հասկընալը , ինչպէս որ դժուար է չինացւոյ մը համար ըմբռնել Վազղիացւոյ Եզրին վեց հնամանքները . և յիրաւի այնչափ կը զանազանին իրենց միավանկ բառերը այլ և այլ եղանակներով , որ նոյն բառը զանազան կերպով հնչելով՝ կը նշանակէ տասը տեսակ կամ այլ աւելի տարբեր իմաստներ :

Այսքան անունով գաղղիացի քարոզիչ մը Աւքին մայրաքաղաքը տասը

ամիս բնակելէն ետքը՝ փորձեց Զինաց լեզուով քարոզ մը տարու . և ինքն իրեն համար կ'ըսէ թէ ։ Վատուած գիտէ ինչ քաշեցի մինչեւ որ այս առաջնայ ։ Այն ատեն ուր կը մնան բայերուն մէջ այն ամենայն նշաններն որ կը ցուցին երգուն ներգործականը , կամ ինչպէս և որ ատեն գործելը , և միայն գործելը՝ թէ ուրիշներուն հետ : Զինացւոյ լեզուին մէջնոյն բառը միանգամայն գոյական է , ածական , բայ , եղակի յոգնակի , արական , իգական , և այլն . լողին կ'իյնայ կարգի գնել գետքերը ու իմաստը հանել . և այս ամեն բառերս միայն երեք հարիւր և այսչափ են . բայց այնչափ զանազան կերպերով կը հնչուին , որ ութառն հազար զանազան բաներ կը նշանակեն և այնչափ ալայլ և այլ գիրերով կը բացատրուին : Այդ ալբաւական չէ . այս միավանկներուն կարգաւորութիւնը ընդհանուր կանոնի մը տակ չինար , այնպէս որ լեզուն գիտնալու համար բառերը սորվելուն վերջը՝ պէտք է ամենայն առանձին ոճերն ալսորվիլ . մէկ պղտի դարձուածքի մը փոփոխութեամբ կրնաս անիմանալի ըլլալ Զինաց երրորդ մասին :

„ Երենց բառերուն մէկ օրինակ մը տանք . ինձի ըսին որ Զու բառը գիրք կը նշանակէ . ես ալ միտքս դրի որ երբոր Զու ըսուի՝ գիրք պիտի հասկըցուի . բայց այսպէս չեղաւ . երբ երկրորդ անգամ լսեցի Զու բառը՝ իմացայ որ ծառ կը նշանակէր : Այստքս դրի որ Զու բառը կամ գիրք պիտի նշանակէ կամ ծառ . բայց այս ալ հերիք չէր . Զու կը նշանակէր նաև սաստիկ տաքութիւն . Զու՝ պատմել . Զու՝ արշալցու . Զու՝ վարժութիւն ունենալ . Զու՝ դատաստանի մը կորուստը , և այլն : Երայրը չգար թէ որ ուզեմ բոլոր նշանակութիւնները տալ :

„ Եայց թերեւս այս դժուարութիւնները գիւրանամ իրենց գրոցը ընթերցմունքով . — Վնկարելի է այս . գրոց լե-